



891.99

7-96



ՀԱՅԻՎ-ԳՈՒՐԳԷՆ ԳՈՒՄԱՐԵԱՆ

18 NOV 2011

891.99

4-96

ԶԱՆԱԿՆԵՐ




4-96

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՇԱՆՔ

ՂԱՆԱԳՐԱ

1914

1866



20204211



01 JAN 2009

414


ԽԱՅՈՒՆ-ԳՈՒՐԳԷՆ ԳՈՒՄԱՐՆԱՆ

891.99  
9-96

*~*

# Չ Ա Ն Ա Կ Ն Ե Ր

1001  
4669-



*Կ. Կ. Կ.*

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՇԱՆՔ  
ՂԱԼԱԹԻԱ  
1914

27 MAR 2013

26718

Տ/116

# ՅԱՌԱՋԱԲԱՆԱԿԱՆ

ԱՆԿԵՂՇ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ ՄԸ

Անկեղծուրիւնը նկարագրի մը ամենէն գեղեցիկ քեր է:

Սիրող սիրս մը պէտք է բազում խորեւր ունենայ:

Ճիշտ հասորիս հրատարակման վայրկեաններուն տեսակ մը չարագուտակ զուգադիպութեամբ, մեկիկ մեկիկ կը մարին կ'անհետին սրտիս սեղանին վրայ վառուած լոյսերուն յորդ շատուանները: Ու այլեւս սեւ խաւարը, մութն ու մռայլը կը տիրեն կը տիրապետեն հոն, ողբալով դատարկութիւնը սրտիս սեղանին եւ չհացումը սիրոյս: Մեռան սիրոյս ասուածները եւ անկեղծութեան ու նւարտութեան բոլորանուէր սերս ու խանդադատանքս եղան անոնց գերեզմանափորները դժպիւի եւ ամենի:

1291-98

Կեանքը եւ լոյսը անոնց մէջ փնտռեցի եւ հոգւոյս ու  
զգացումս ծաղիկները անհիւրական, անոնց ներա-  
խարհի մարգերուն մէջ ցանցեցի: Բայց հո՛ն ուր կեանք  
կ'երագի լուսեղէն կամարի մը անհունասիւս երկնքին  
տակ, օձ մը սողաց յանկարծ, ցուրտ, մահահոտ եւ գեր-  
եզմանային բանքիւններու գարունքեամբը գեղուն: Հո՛ն,  
ուր անհիւրական անձնանուէր զգացումներու բիւրեղ  
մեհեանը կը կարծէի տեսնել, բնդիւն մը նումարեցի  
կեղտոտ, մահահոտ եւ հիւրական ինկածութեան մը գար-  
ունքեանը մէջ քաւալուն:

Շրթունքս խածի ու ետ ետ փառուեցայ: Փլաւ երկիւնքս  
եւ դիտարաւ վար քափեցան աստուածներս: Այժմ սիր-  
քս քափուր է եւ հոգիս խռով: Մեռա՛ն զնացին  
հին աստուածներս, ու այլեւս չեմ գիտեր թէ նոր սէր մը  
պիտի վերընձիւղի՞ իմ մէջ, նոր աստուած մը պիտի  
կրնա՞մ պատշել եւ պիտի ծաղկի՞ նորէն Ահարոնի գա-  
ւազանը:

Հին սէրերս, հին աստուածներս գերեզման տարին  
սրտիկս եւ ինձի կը թուի թէ՛ անոնց մահը պիտի փրկա-  
նաւորէ զիս եւ վերստին յարութիւն պիտի առնեն իմ  
մէջ պատանեկական կեանքիս խանդն ու կրակը, հուրն  
ու բոցը ի տես նոր աստուածուհիի մը գեղեցիկ, սիրուն  
եւ գերամաքուր:

Ու մինչ այս վերջին տղերը կ'որոնամ աչքս պատու-  
հանէն դուրս նետած՝ յանկարծ վարէն, սիրուն, պչրուն  
թեւաբախումներով, դէպի վեր պատուհանս կ'երկնայ  
տատարակ մը թեւերը կախ, կը նայի ինձ եւ նազան-  
փոտ փնտրեամբ վերստին կը հեռանայ անհուն անջը-  
պեան մէջ:

Խորհրդաւոր է այս եւ խորունկ բանաստեղծակա-  
նութեան մը շնորհալի հրապոյրը ունի իւր մէջ: Ճակտիս  
կենդանները կը փակուին, ցնծութեան պարերգ մը կ'սկսի  
տրջան առնել մտքիս մէջ ու ես երկա՛ր, երկար ժամեր կը  
տոյնմ, կը փայփայնմ, կը հոտոտեմ, սրտիս վրայ կը կա-  
պնմ զայն, անոյ՛, գեղեցիկ եւ խանդաղասալից ինք-  
նամոռացումով:

Չ'է, չպիտի մոռնամ այս երեւոյթը եւ սրտիս քազուն  
մէկ խորտին մէջ պիտի պահեմ զայն, դարձնելով կեանքիս  
յաւերժական քալիսմանը աստուածուհիներու ձեռնով  
կուրծքիս կամարին վրայ կախուած:

# ԱՌԱՋԻՆ ՊԱՏՐԱՆՔՍ

Ծննդավայրիս՝ Միջագիւղի  
նոր երեսասարդութեան

Ծաղիկ կեանքիս արշալոյսին  
Խօլ, անիմաստ երազներ սին  
Եթերային, թեթեւ թռչուն,  
Պաշարեցին սիրալը համբուն,

Խենթութեան ալիւ պահը չքնաղ  
Կործանեցաւ դեհադաւաղ,  
Ճշմարտութեան նոր կշիռներ  
Բացին աչքս ամպով մթեր:

Նոր երազի մը վիթխարի,  
Փայռ կամքիս յեց՝ մարմին տուի,  
Ծնած գիւղիս՝ վայրի խոպան,  
Տալու համար կաթը ուսման:

Տղան դանդուր այդ երազի  
Փայփայեցի երեք տարի,  
Ուսանողի կեանքս նժդեհ՝  
Պատրաստեցի այդ գործին վեհ:

Պայքարի խիստ գրոհումով,  
Տէր թողիկեան մարդիկը կով,  
Հալածեցի վաղվադակի,  
Իբր ցեցեր նոր սերունդի:

Մտքով արթուն սրտով հսկայ  
Նոր ուժերու գլուխն անցայ,  
Նոր մարդկութիւն մը կերտելու  
Անձնանուէր տենչին՝ հլու:

Շահազրկուած եսամոլներ,  
Թոյնով դաւով մարդիկ մթեր,  
Մատնիչներու ջոկը պատշպան  
Քրտնեցաւ սեւել Հսկան:

Երգիքներէ մութ անծանօթ  
Մախուած մարդիկ պիղծ, դարշահոտ,  
Զրպարտութեան մուրը, գաղտնի  
Գացին ցանել գիւղն ամէն դի:

Ու ես հպարտ ու աննուած  
Կոխկուտելով մարդիկն այդ դաճ,  
Նժդեհհոլթեան մախաղն ուսիս  
Գացի փնտուել նոր ուսսիս:

## Մ Ա Հ Ա Ջ Ա Ն Գ Ը

Ինքնամուաց կախարդանքի կարթէն ձիգ  
Յանկարծ յուզման ոլորտները կը ճախրեմ,  
Երբ նուագի կամ երգի հունչք մը վսեմ,  
Կը ծածանի օդին մէջը ընկեցիկ:

Երգի շիթե՛ր, թըրթըռումներ՝ օդայած՝  
Ինչո՞ւ այնքան խօլ տենդով մը ամեհի,  
Տխրասարսուռ խոկումներու ցունցով լի,  
Կուգան սարսել հոգւոյս ալքը հանապազ:

Ու ես մենիկ անէանալ կը տենչամ,  
Թոքախտ սիրոյս խոհերուն մէջ խուռներամ,  
Վասնզի նէ երբ սրտէս ներս նայեցաւք

Փլուզումի լալկան դանգիւնն իր անբաւ  
Գուժելով ինձ ահազանգն իմ սեւ մահուան  
Իրերն ամէն թաղծոտ երանգ մը հազան:

# Ե Կ Ո՛Ւ Ր Ի Ն Յ Ի

## ԹՊԱԳ. ԿԷԼԻԱԳՈՒԼԵԱՆԵՐԻՆ

Սրտիս թեւերն սիրատենչիկ  
Թըրթըռացին անփորձ աղջիկ,  
Երբ անքերէդ զսյգ մը շողեր  
Նկան վառել սրտիս լսպտեր:

Շորերու մէջ ձիւներդէն, պինդ,  
ձարմանդած ես շըքեղ մարմինդ,  
Ուրկէ յուշիկ ծծեմ նեկտար,  
Իմ ցաւերուս ըսփոխարար:

Բայց թէ ինչո՞ւ չեմ հասկընար,  
Կը տփուունիս փոթորկավար,  
Եւ կը փախչիս իմ Սիրարփի,  
Երբ անքդ անքիս մէջ կը կաթի:

Երազանքի աշխարհներուն  
Մէջը լողա՞լ կը բաղձաս դուն,  
Սիրոյ կայծէն հրդեհավառ,  
Սրտիդ տալու հեւք մը տկար:

Ձգացումիդ այդ ոսկեղէն  
Քնարն ինչո՞ւ մաշեցընեն,  
Մուտ խոհերն այդ անդոհական,  
Կայքիդ մէջը առանձնութեան:

Ձե՞ս սիրեր դիս. ի՞նչ կ'ըսեմ բայց,  
Մատնիչ անքերդ հոգեթափանց,  
Ժպիտներուդ սխրանքներով  
Վկաներ չե՞ն սրտիդ գինով:

Հաւատա՛ ինձ, առանց սակայն  
Տուփնո՞ւ կրքի մը մէջ անբան  
Մոլորելու պիտի սիրեմ  
Աննիւթական սիրով վսեմ,

Է՛՛հ ուրեմըն, եկուր նետուէ  
Գրկիս բարձին մէջը միսէ,  
Ուրկէ միայն կրնաս քաղել,  
Սիրոյ վարդերն երջանկաբեր:

## ՎԱՐԵԿՅՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԵՐ

Դեռաբուսիկ հոգիները աղուամազ,  
Սիրոյ վարդին բաժակէն նոր հմայուած,  
Անհոգ, անփոյթ, անկարեկիր՝ աշխարհին,  
Երազներու տարփանքին մէջ կը սուզին:

Լուսաբաղձիկ խօլ թիթեռնե՛ր դեղապար,  
Լոյսերու յորդ ուղիներուն մէջ վայրապար  
Կը վառվառեք անէանալ փորձելով,  
Զգլխանքի սլացքին մէջ հոգեթով:

Ես ալ անցայ լոյս երկնքի այդ պորտէն  
Կղկաթումի փուշերովը վարդեղէն,  
Ու անձնատուր գրգանքներու սխրակի,  
Խաչի ճամբուն դառնութիւնը ծծեցի:

Հիւժախտաւոր զմբաղները հողէառ,  
Կանքիս թեւը մաշեցուցին յամրաբար,  
Եւ ախտերու հալոցին մէջ դիշախանձ,  
Գեղն ու ժպիտն ըրին ինձմէ ոստաքանձ:

Ու այսօր երբ ինքնամոռաց պաշտանքով,  
Սրտիս էջերն կը թղթատեմ դողդղալով,  
Մի կարծէք թէ լքած եմ Սէրս անապակ,  
Մոռացութեան անդունդին մէջ անյատակ:

Այդ պաշտումի խոյանքովս սրբազան,  
Որս մը եղայ մեղամաղձիկ դառնութեան,  
Միտքըս ներա յիշատակին սեւեռուն,  
Աչքըս՝ վերի նշուադեղ աստղերուն:

Կամարներու այդ պճլտուն կայծերէն,  
Ներա սրտին զանակները կը ցայտեն,  
Ներա սրտին զանակներէն կը լըսեմ,  
Կարեկցութեան ձայնը չքնաղ ու վսեմ:

Ահա ինչո՛ւ սիրող, սիրուած օրտերու  
Սփոփն ըլլալ կը բաղձամ ես յուսատու,  
Արեւ ու կեանք ներշնչելով ցնծադին,  
Յաւակոշկոճ հոգիներու աշխարհին:



Դեռաբուսիկ լոյս - եղբայներ աղուամազ,  
Սիրոյ վարդին մօտեցէք դուք հեզանազ,

Անհոգ: անփոյթ, անկարեկիր՝ աշխարհին,  
Երազներու կայքին մէջը երկնային:

Լուսաբաղձիկ խօլ թիթեռներ իցի՛ւ թէ,  
Գերամաքուր վերացումնիդ չքանդէ,  
Յաւն անողոք եւ խոկմունքը դառնեղէն,  
Մեշտ անբաժան կղկաթներու ոլորտէն:

Սակայն ինչո՛ւ կը վշտակրիմ չէք գիտեր,  
Ու կը շանթեն դիս, իմ չքնաղ այդ իղձեր,  
Տարակոյսի խաչին վրայ անողոք,  
Քանի որ Սէրն անվիշտ թողած չէ ոչ ոք:

ՆԱՅՈՒԱԾՔԻՆ ՍԱՐՍԸ

1291-98

1001  
466

Քանի՛ քաղցր է գոգը երբև  
Օրօրոցին անուբջներու,  
Երբ յոգնած են ջիղերդ հուժկու,  
Աշխատանքին մէջ անարկու:

Ահա այսպէս յուշիկ յուշիկ,  
Վաստակաբեկ թոյլ քայլերով  
Կ'ընթանամ ես տատանելով,  
Ճամբուն մէջէն մարդահոլով:

Որ զերդ կռճակ մագնիսական  
Յունց մը կուտայ թմրած հոգւոյս  
Երբ կը ծագի վերէն մէկ տոյս  
Ժանեակներու քարքով անդամ:



Հելլենուհի պարիկներ են,  
Գեմբուլ՝ զուարթ, ճայնով՝ թրթռուն,  
Որ սեգաձեմ եւ ստոստուն,  
Ալիք ալիք կը սուրան տուն:

Մեղամաղձիկ եւ նուազկոտ,  
Աչերս իրենց շեշտ ուղղեցի,  
Որոնցմէ մին այնքան յուռթի,  
Կ'աստուածանար գեղովն սակի:

Գեղապաշտի թովքով լեցուած  
Իրմէ միայն հմայուեցայ,  
Սիրտըս՝ գերի, հողիս՝ ընծայ,  
Երեքին մէջ այդ գերակայ:

Ուժգին բոցերն իր աչքերուն  
Գեղեցկակերտ ատրուշանին,  
Սեւեռաբիբ եւ անմեկին  
Երբ խորապէս զիս գրկեցին:

Սարսուփեցայ սահմուկեցայ,  
Ու անծանօթ սարսով դողդող,  
Իջեցուցի իմ սիրաշող,  
Նայուած ըներըս սրտէս ցայտող:

Ա՛հ պակուցիչ այդ ակնարկը  
Ինչո՛ւ այնքան խորունկ ազդեց,  
Եւ գետնեց իմ առնացի ես,  
Հանդէպ չքնաղ պարիկին վէս:

Զօդուի՞լ ուղեց ինձ հետ իսկոյն.  
—Այդ չեմ գիտեր. անկեց ի վեր  
Յաճախ կ'երթամ զինք փնտրուել,  
Եւ աչքս աչքին մէջ մխրձել:

## Փ Ա Փ Կ Ա Ս Ի Բ Տ    Պ Ա Բ Ի Կ Ի    Մ Ը

Բնութիւնը գեղազարդ,  
Իր դանձերն ընտիր,  
Սէր ու ժպիտ, ծաղիկ վարդ,  
Կուտայ անխտիր:

Նախանձոտներ, շոշորթներ  
Իրաւունք չունին,  
Գեղեցիկը սքօղել  
Բեմէն մեր աչքին:

Կնոջ տեսքէն թող տաքնան  
Սրտերը նրբին,  
Բոյրն ու գինին հեշտութեան,  
Բաւ չե՞ն լծակցին:



Երէկ առտու Պերճունճի՛,  
 Ի՛նչ ճաճանչատու  
 Շքեղանքով պարիկի,  
 Կը փայլէիր դու:

Երկնապարզեւ Վեհան՛յշ,  
 Շատ բան կը պարտիմ,  
 Սա աչքերուդ մեկանոյշ,  
 Ինճի մտերիմ:

Հապա որքա՛ն ա՛յ Աղուոր,  
 Կը հիւծիմ սիրով,  
 Սիրամարգի փառաւոր  
 Շողերուդ ծով ծով:



Երէկ դիտե՞ս Զուարթո՛ւն,  
 Յոյզերով հեշտին,  
 Հետեւեցայ շլմորուն,  
 Քայլերուդ հետքին:

Կռահեցիր դո՛ւ Մոգպետ,  
 Ու սրտով ծիծղուն  
 Մաքմնիդ տուիր վէտ ի վէտ  
 Նազանք մը պչրուն:

Ու բաշխեցիր Գեղեցի՛կ,  
 Վարդ վարդ ժպիտներ,  
 Բոց աչքերուն հիացիկ,  
 Աջ ու ձախ, վար վեր՛:

Գիտակից ես Վեհասի՛րտ,  
 Դերիդ կանացի,  
 Վսեմութեանդ շունչը կիրթ,  
 Փռել ամէն դի:

Ծուռ չըմբռնես Սրբասո՛ւն,  
 Գինին հեշտութեան  
 Ձէ որ կուտաս այրերուն,  
 Այլ թովքդ բուրեան:

Այսպէս խորունկ, Հրեշտա՛կ,  
 Խոհերով լուին,  
 Աչքըս քեզի գերդ դիտակ,  
 Կը քալեմ թին թին:

Յանկարծ սակայն Անահի՛տ,  
 Կռացար մեղմիկ,  
 Դրանը քով ցած հիւղիդ,  
 Զերդ չքնաղ պարիկ:

Սրտաբաբախ, Կենսատո՛ւ,  
 Յուշիկ քերեցի,  
 Աչքըս աչքիդ խուզարկու,  
 Սեմիկըդ պզտի:

Կուշակեցիք Գրաւի՛չ,  
Նայուածքիս լեզուն,  
Ու պատասխանդ զգլխիս,  
Աչքիս տուիր դուն:

Փշրուեցայ ա՛հ հողիս,  
Երբ թովքով մ՛անբաւ,  
Յոյլ ու անթարթ, աչքդ՝ յաչքիս  
Մէջը հալեցաւ:

Ա՛հ ո՛վ կրնայ Լուսածի՛ն,  
Զափել սիրանքը,  
Աչքերուն որ կը սուզին,  
Իրարու ծոցը:

Կը հեռանամ Արուսեա՛կ,  
Պաշտանքով զեղուն,  
Սրտիս խորան՝ քեզ օթեակ,  
Հողիս՝ խունկ համբուն:



Քանի՛ անգամ Արշալո՛յս,  
Մռայլը ճակտիս,  
Ու մութ խոհերն իմ հոգևոյս,  
Քեզմով թողին զիս:

Մի՛ վրդովիր Անարա՛տ,  
Երբ ուզեն խաղալ,

Պատիւիդ հետ ցածեր վատ,  
Կոյր մտքով սխալ:

Փոյթ չէ նորէն ո՛վ Ասողիկ,  
Զինչ գեղովդ օծէ,  
Սրտերն ազնիւ ու մեղիկ,  
Սիրախտ յոյզերէ:

Տես թէ ինչո՛ւ Գերագո՛յն,  
Կուգամ անարգել,  
Յիշատակիդ սրբագոյն,  
Յաճախ խունկ ծխել:

Անդին գանձն ես վեհափա՛յլ,  
Վսեմ՝ բնութեան,  
Ինչո՛ւ սրտեր գեղափայլ,  
Քեզմով չթրթուան:



Բնութիւնը գեղազարդ,  
Իր գանձերն ընտիր,  
Սէր ու ժպիտ, ծաղիկ վարդ,  
Կուտայ անխտիր:

Նախանձոտներ, շողորթներ,  
Իրաւունք չունին,

Գեղեցիկը սքողել,  
Բեմէն մեր ասքին,

Կնոջ տեսքէն թող տաքնան  
Սրտերը նրբին,  
Բոյրն ու գինին հեշտութեան,  
Բաւ չե՞ն լծակցին,

## Հ Ն Ա Խ Տ Ի Մ Ը Խ Ա Չ Ա Կ Ի Ր Ն Ե Ր Ը

Սր. ԻՅՅԷԼԵԱՅԻԸ

Հնամենի դարերու պոռնկաբոյժ ստինքէն,  
Քանի՛ քանի վատշուէր սովորոյթներ կը կաթին,  
Չոր մթութեան բարեկամ խուժանները կը ծծեն,  
Չերդ գրգանքը կուսազարդ եղեմաբոյր լիք լանջքին:

Ըմբռնումի այդ աղտէն մոլեգնոտած ներոններ,  
Ահեղագոչ ճիչերով կռուփնին գոց կը սուրան,  
Անարգանքի տիղմերուն գարշութեան մէջ տըրորել,  
Նէ որ չուզեր ձեռք առնել կաշկանդումի նենգ ճամբան:

Սրբասնունդ Սէրերու շուշան հովտին անձնատուր,  
Չքնաղասուն ո՛վ կիներ, սուրացէք դուք անարգել,  
Շղթաները գերութեան կոխոտելով առաթուր՝  
Դէպի այգը սիրաշող ձեր տարփածուն պարարել:

Ձահանդուժի ճիչերով կոյր խուժանը մոլեռանդ,  
Քանի՛ անդամ դետեր եմ գրոհումս իր ասեղ,  
Որ ամբարիշտ կայթերով կը բզբտէ զերդ պատանդ,  
Հին բարքերու մութ ճամբէն Նէ որ թեքի դէպի շեղ:

Ծանրաթախիծ խոհերու բուռն ալիքներ երբ այսպէս,  
Էութեանըս խորքերէն կը սարսեն զիս ուժգնօրէն,  
Հապա որքան, կը խորհիմ, կնոջ հողին դառնապէս  
Կը սասանի, կը փլչի անարգանքի այդ դիրտէն:



Բնութեան մէջ խորհրդաւոր իրեր կան,  
Տարտամութեան ծփանքներով ահաղձուն,  
Որոնք բոյրի եւ լոյսերու մոգական  
Կախարդանքը մեզ կ'երկարեն հողեսուն:

Լուսաբաղձիկ էակներ կան դեռատի,  
Որոնք իրենց հրայրքներով սիրածին,  
Կը վայելեն կեանքն ու ժպիտն երկնքի,  
Մութ անծանօթ կայքերու մէջ առանձին:

Բայց կը սոսկամ. քինոտ օձեր ա'խ ինչո՞ւ,  
Կը մագլցին ոլորտը կոյս սէրերու,  
Գաղտնիքներու բանալիով դաւադիր:

Ինչո՞ւ նաեւ տղմապարար մարդիկներ,  
Քրքիջներով կը կարդան միշտ քաջալեր,  
Ձինջ սրտերու ոճրագործին այդ կարմիր:



## ԳԱՐԵՋՐԱՏԱՆ ՄԵ ԱՆԿԻՒՆԷՆ

---

Ապրի գինին, օդին անոյշ,  
Եւ գարեջուր դեցանուէր,  
Որ մեզ կուտան բիւր սիրանոյշ  
Երկնամբարձիկ սաւառնումներ:

Յածութիւններ է՛հ բարդ և բարդ,  
Մեր սրտերուն որքան կառչին,  
Դարձեալ դուք ո՛վ ումպեր զուարթ,  
Կուտաք հրթիռ մեզի ջերմին:

Որքա՛ն սակայն դատապարտեն,  
Գործածութիւնն ըմպելիքին,  
Դարձեալ շէն շող, գիտէ՞ք նորէն  
Պիտի օրհնեմ ես զայն կրկին:

Բարոյագէ՛տ իմաստուններ,  
Մե՛ յոգնիք դուք դառնաջարչար,  
Քանի սկանջ մեր չի լսեր,  
Հեռանալու ումպէն նեկտար:

Է՛հ ուրեմն կեցցէ՛ գինի,  
Օդի զուարթ եւ գարեջուր,  
Որ մեզ կուտան ներշնչումի  
Սաւառնումներ գերամաքուր:

## Մ Ի Ր Ա Ր Ա Ղ Ձ Ա Ն Ո Ւ Ր Ջ Ն Ե Ր

Անապական սուրբ տենջանքներն իմ կրծքին,  
Ասղնտուքի ցաւերովը հոգէառ,  
Վշտի թաղծոտ էջեր բացին իմ առջին,  
Երբ ապրելու պէտքը դաժան անբարբառ,  
Բաժանումի ճամբան ցուցուց դառնադին:

Ասղնտուքի ցաւերովը հոգէառ,  
Վտարանդի, թախառայած, անաւոր,  
Ձոր կմախքըս պտտցուցի թառէ թառ,  
Սկզբունքի թերափիս միշտ ուխտաւոր,  
Ստրկածին մարդերու մէջ սնափառ:

Վշտի թաղծոտ էջեր բացին իմ առջին,  
Սուրբ յուշերուդ հատորները Մելինէ՛,

Ձուր փորձեցի բաղձոտ սիրտըս կաթոգին,  
Յիշատակիդ սկիհին մէջ բեւրեղէ,  
Կենազործել նոր խանդերով լուսածին:

Երբ ապրելու պէտքը դաժան անբարբառ,  
Հեռացուց զիս մթնոլորտէդ վաղաժամ,  
Ու ոչ մէկ բան թըրթըռացուց սրտիս լար,  
Ո՛հ, այն ատեն ծունկ չոքեցի քանի՛ անգամ  
Երազներու բիրտ աստըծոյն ջերմաբար:

Բաժանումի ճամբան ցուցուց դառնադին,  
Մորփէսը նենգ ու դաժան անխուով,  
Երբ ես կառչած երազներու աշխարհին,  
Փափաքեցայ վերադառնալ գէթ մտքով,  
Ներա վսեմ սրբութեանը վեհածին:

## ԶԱՅՐՈՅԹԻ ՆՈՊԱՆԵՐ

---

Հերի՛ք որչափ տապկուեցայ անդարման,  
Սա նիւթական մարդաշխարհին մէջ դձու՛ճ,  
Ուր դրօշը սկզբունքի սրբազան,  
Կը պատուտեն բղիկ բղիկ ի վաղուց:

Քանի՛ անգամ արդարադատ զայրոյթով  
Շարտեցի ե՛ւ բարեկամ ե՛ւ ընկեր,  
Քանկ շահերըս չքացուցի անխըռով,  
Միշտ ծնկաչոք սկզբունքին կարեւլէր:

Ձարժեր ապրիլ սա ոճրագործ ոլորտին տակ,  
Ուր մարդը նենգ կը քրտընի թաքթաքուր,  
Մութ խոհերու ցանցին մէջը ամբափակ,

Դիւահնար նոր ոճիւններ միշտ անլուր,  
Փնտըռել էր չարանախանձ սրտին որս:  
Ժպտին վարդը, խօսքին խաղը իրեն ձորձ:

---

## ԲԱՐԿԱՃԱՅԹ ՀՈԳԻ ՄԸ ԳԻՇԵՐԱՏԵՍ

---

Արփին շատոնց արեւմուտքի ամպերուն,  
Դրոշմեց էր համբոյրները մոգական,  
Որոնք իսկոյն դողդաջ էգի մը հանգոյն,  
Շիկնումի վարդ-երանգովը ծօռեցան:

Ու ստուերը, դարանակա՛լ սեւ ջղջիկ,  
Թարմ ու կանաչ պուրակներու կողերէն,  
Իր թեւերը կ'երկնցնէ թռուցիկ,  
Սեւ պատանք մը մեզ հիւսելու մարմաջէն:

Կեանքի ծօռն զանակներով աւլցուն,  
Երազային ջինջ ոլորտ մը շինեցի,  
Ուր, անգիտակ երկրի դաժան փուշերուն,  
Երջանկութեան պիտ' սիրանքը երգէի:

Հաղիւ սակայն նշմարեցի այդ ոլորտ,  
Զանակներու հեղեղներով լուսածիր,  
Անժամանակ գիշերի մը թխպայորդ-  
Ալիքները պաշարեցին զիս վանքիր:

Լուսաշողշող այդ երազին խաւարում  
Մուժ անասման անդունդին մէջ մեծ ծովուն,  
Խելայեղէ զիս զայրոյթով մ'անդադրում,  
Յուսահատի հալոցին մէջ թաթաւուն:

Բայց ծովն ահա խորհուրդներով միշտ յղի,  
Իր ալքերուն կատաղոյթը կը թքնէ,  
Մտագրգիւռ էութեանըս քովնտի,  
Մեծաջատիջախ փշրանքներով ալիքէ:

Սարսափունակ անեղրութիւն մ'ալ ահա,  
Որ իր պորտին վրայ կապոյտ լայնաբաց,  
Անուրջ-նաւը գրկելէ վերջ հեռակայ,  
Մեծ-Ոչինչը կ'եղերերդէ յամրընթաց:

Մինչ խաւարը ալիքին հետ պար բռնած,  
ԷՊիտի փշրի. պիտի մթնէ ամէն բանս,  
Կը ձայներդէ կողկողագին տիրամած,  
Իմ զայրոյթս կը խաղաղի անխափանս:

Մերկ կատարը հեռուի ցից սարերու,  
Տարտամ լոյս մը իր սաւանը կը փռէ,  
Նքք որ յայնկոյս լերան կողէն ահարկու,  
Բարկ հրդեհ մը իբր լող-քարը կը քաշէ:

Բայց աւասիկ երկնքի կախ շրթունքէն  
Լուսինը վեր կը մագլցի հեղանազ,  
Ուր պարիկներ իրեն համար վառած են,  
Լուսակտուց մէյմէկ ջահեր ամթխած:

Մեւամաղձիկ ճաճեանչներու թելիկներ,  
Կուգան բանալ նոր խորհուրդի մը անուն,  
Ինչպէս ծովուն պորտին վրայ տրամերեր,  
Հեղուկ լոյսի առուակ մը նեղ պէտուէն:

Կը սարսիմ ես այս խաղերէն վսեմի,  
Ու կը սոսկամ աշխարհի Մեծ-Գաղտնիքէն,  
Մուժին վրայ կախուած աչքերն այդ լոյսի  
Նոր յոյսերու, երագնեղութեան չեմն:

Հիւժախտ հոգիս պիտի կրնամ շնմարել,  
Մուժն արիւննող այդ կայծերուն մէջ տարտամ,  
Նոր կեանքի մը նոր աւօտը ոսկեթել,  
Յոյսի բոցեղ ծփանքներով ապրամ:

Կը բաղձամ ես էութեամբս փանաքի,  
Վերադառնալ շէնշող կեանքիս պատանեակ,  
Բայց ո՞վ կրնայ ջնջել որդը ծիւրախտի,  
Որ կը կրծէ հէք սրտիկըս շարունակ:

Չէ', չէ', գիշերն առաւ ինձմէ ամէն բան,  
Ու մէջըս լոկ տխրութիւններ կը կաթին,  
Սակայն գոնէ նշոյլ-աստղեր պիտի չի գամն  
Ծակել մուժը որ կ'ուտէ զիս թաղծագին:

## Ե Ղ Բ Օ Ր Ր Ս՝ Ա Ր Շ Ա Կ Ի Ն

---

Ա՛յ Արշակ ո՞ւր կ'երթաս,  
Դու այսպէս դեռահաս,  
Թողլով զիս միայնակ  
Յաւին գուրն անյատակ:

Կ'ըսեն թէ մահը ցուրտ,  
Յցուեր է անյագուրդ,  
Կլխուդ վրայ սեւահեր,  
Կտրելու կեանքիդ թել:

Զօրացի՛ր հէք տղայ,  
Զինուելու զերդ հսկայ,  
Մահուան դէմ ահարկու,  
Սարսափին՝ ստնտու:

Մտազար տառապիմ  
Յաւին մէջ ոխերիմ,  
Որ կ'ուտէ անհամբեր,  
Սրտիկըս կարեւէր:

Ո՞ւր երթամ ողբալու  
Վշտեղըս մահացու  
Որպէս զի լեռ ու ծով,  
Զփլչին անխռով:

## Լ Ո Ւ Ս Ի Ն Կ Ա Ն

---

Մթուփեան յորդ սեւ ալքերէն դուրս ինկող  
Լուսինկայի նմանցուցին գեղդ ճոխ,  
Քեղապաշտի հակումներուս անդիտակ,  
Սեռակիցներդ ազնուսուռն, սիրերգակ:

Ո՛հ այն օրէն կայծակ-գեղիդ՝ շանթարգել,  
Ուզեցի գաղտ զգլխանքդ վայելել,  
Սակայն ինչո՞ւ միշտ խուսափիլ կը սիրես,  
Երբ կը բաղձամ տենդահարիլ քեզմէ ես:

Մի՛ երկնչիք եմ Ազուրբիկ գեղուհի,  
Քեզ պիտի գան լոկ աչքերըս քրմուհի,  
Տուփոտ կիրքի մոլուցքներէն մերկացած:

Հողիս ելաւ . . . այս իրիկուն ինչ որ է  
Թոյլ տուիր որ քեզի նայիմ . . . իբր թէ  
Հաստատելու թէ ճիշտ է այն ասացուած:

## Ա Ռ Ա Ի Օ Տ

---

Աւաւտ է անարեւ,  
Ծովուն վրայ նաւակներ  
Կ'ուրուագծեն դորշ ստուեր,  
Ոստոստելով հեւ ի հեւ:

Սրտիս վրայ կը բացուի  
Պատուհան մը ոսկեծիր,  
Լոյսեր ձերմակ ու կարմիր,  
Կուտան գինին խայտանքի:

Նաւորդները խմբովին  
Ալիքները կը ձեղքեն,  
Թեւձակներով փայտեղէն,  
Երգին թելը բերաննին:

Ես ինքզինքքս կը մոռնամ,  
Եթերաճեմ սուրալու,  
Պարկներուն օդաչու,  
Կ'ուզնմ ըլլալ բարեկամ:



Ո՛ւր է սակայն իմ Աղուոր,  
Խայտաճներով որպէսզի  
Օծեմ ներս վեհունի  
Սիրաը փափուկ վերաւոր:

## Չ ա Ր Ա Ղ Ջ Ի Կ

---

Հրաշագեղ սիրանքներու սիրահար,  
Այս առաւօտ ուզեցի,  
Լոյծ կապոյտին վրայ ճեմել յամրաբար,  
Աչքերովքս իմ ծաւի:

Մինչ մեծ ծովուն մութ ալքերէն կը լսեմ  
Խորհրդաւոր գաղտնիքներ,  
Ու երկինքէն կուգայ արփին սիգաճեմ  
Լոյծ ոսկիներ տարտղներ,

Ինչո՞ւ սակայն լուսամուտէն Չա՛ր Աղջիկ,  
Կոյս անձնիքիդ կորադարձ  
Ծփանքները դուրս կը հանես ընկեցիկ,  
Ընելու զիս սիրախանձ:

Եւ դեռ ինչո՞ւ կը ծռիս դու յետնադարձ՝  
Շամամներուդ գունտերով,  
Տալու ինձի տուփոտ կիրք մը հրախանձ,  
Զերդ հրակէք անխռով:

Կը սխալիս հրակիրակ կտխարդ էգ,  
Կոյր տուփանքին մուկան  
Հեշտանքներուն չեմ ծարաւի ես երբէք,  
Այլ՝ Գեղեցկին վեհութեան:

Կընամ մարել կողիդ մէջը ատրուշան,  
Կըքիս բոցը միմիայն,  
Ու համբոյրիս պագշոտ թոյնը ցանկութեան  
Դնել լանջքիդ վրայ լայն:

Յետոյ շուտով պիտի մոռնամ քեզ կրկին  
Երազներո՞ւս ուշադիր,  
Անչափելի բարձրութիւններ Գեղեցկին  
Որոնելու ուխտադիր:

Եթէ կ'ուզես սիրուիլ ինձմէ ջա՛ր Աղջիկ  
Աստղի մը պէս անպաճոյճ,  
Պարարտացուր բոց աչքերըս հիացիկ  
Լոկ դեղսվդ հոգեբոյժ:

## Ա Լ Ս Ի ր Ո Ի Ի Լ Կ ' Ո Ի Զ Ե Մ . . .

Պատանեակ մ'էի զուարթ, ոստոստուն,  
Բարձր կեանքի մը յոյսերով զեղուն,  
Ու մինչ կ'ուղէի սաւառնիլ ազատ,  
Աղջիկ մը դողցաւ սրտիկս անարատ:

Կարծեցի տեսնել կեանքս ծաղկաւէտ,  
Երանութեան լոյս կայքին մէջ յաւէտ,  
Սակայն վաղահաս կնճիռներ փշոտ,  
Գերեզման տարին սրտիկըս խոցոտ:

Այ չեմ կարող ես ճիչերով տղու,  
Կղկաթ սիրոյ մը տապին մէջ աղու,  
Կինը գեղեցիկ սիրել ու պաշտել,  
Զի հիւժախտն առաւ սրտիկս անարգել:

Բայց ինչո՞ւ արդեօք դեռ կը մնչեմ «Սէր»  
Եւ կուզեմ որսալ շըռայլ գրգանքներ,  
Բիւրեղ հաճոյքի վճիտ շողերով  
Փրկանաւորել սրտիկըս խըռով:



Յոյզիս խորոյկը շատոնց մարեցաւ,  
Ու ալ կը բաղձամ ուրիշին անբաւ  
Սիրոյն մէջ լողալ կրաւորապէս,  
Խնամուիլ տաք տաք մանուկի մը պէս:

## ԱՆՀՈՒՆՈՒԹԻՒՆԸ ԱՉՔԻ ՄԸ ՄԷՋ

Մինչ խորհուրդի վեհափառ  
Կամարներուն աստղազարդ,  
Ուխտի կ'երթամ անբարբառ  
Սիրտը՝ կնդրուկ, հոգիս՝ վարդ:

Ու ցաւերըս անպատում,  
Սանկ պահիկ մը կ'ամոքին,  
Տալու ինծի համբարձում,  
Դէպի գերկը Անհունին,

Որքա՞ն սակայն մեծ եղաւ  
Իմ անկումս դէպի քեզ,  
Երբ փողոցէն շտապաւ,  
Կարդացիր ինձ ասպարէզ:

Յետոյ դացիր դէմ դիմաց  
Պատուհանիս կիսափակ,  
Ու փռուեցար լուակաց,  
Գետնին վրայ շիփշիտակ:

Զմայլանքըս վեհածին,  
Կ'ընդարձակի կը մեծնայ,  
Ինչպէս հոռւը ալեակին,  
Միապաղաղ ծովուն վրայ:

Մազնիսացա՛յ լմնցա՛յ . . .  
Զեմ գիտեր է՛նչ կը վառի,  
Սա աչքերուդ մէջ մոռսայ,  
Վեհոթեամբը վսեմի:

Աչքե՛ր չքնաղ սրբարան,  
Որոնց մէջը տրտմերեր,  
Կը պճլտան կը լողնան  
Զանակներու վեհ կայծեր:

Կայծե՛ր նուաղ ճառագայթ,  
Որոնց մէջը կը ծփայ,  
Տարտամ երանգ մը անդայտ,  
Հեշտութեան մը մշտակայ:



Իմ իորհուրդի վեհափառ  
Կամարներէն աստղազարդ,  
Շատ աւելի պերճափառ,  
Գտայ աչքիդ սուրբ թակարդ:

Ու որքան որ ընկեցիկ  
Ըրիւր ինծի գերեվար,  
Սլացքին մէջ ամբարձիկ,  
Գէպի գերկըդ սիրավառ:

Սակայն մարմնիդ՝ վեհարան,  
Սա աչքերըդ հսյածին,  
Ընկեցին զիս աւազան  
Գեղեցկութեան դրախտին:

Ու կ'զգում թէ երկինքէն,  
Շատ աւելի անսահման  
Մեծութիւններ լուսեղէն,  
Աչքիդ մէջը կը պճլտան:

## Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ի Ս Ը Թ Ե Լ Ը

---

Բաց դաշտին մէջ,  
Առանձնակաց,  
Կ'երգեմ անշէջ,  
Վերգերըս թաց:

Յիշատակ մը  
Կը բողբոջի,  
Սրտիս մէջը,  
Յունցերով լի:



Հովէն քշուած  
Թերթի մը պէս,  
Ներա խարխլած  
Տունն ինկայ ես:

Հաղիւ սակայն,  
Աչքերով մունջ,  
Տուինք անձայն  
Սիրոյ մրմունջ:

Բաժնուեցայ  
Իրմէ յանկարծ,  
Ես ակամայ,  
Եւ յեղակարծ:



Ամէն անգամ,  
Երբ նէ տեսնեմ,  
Ողբ կը կարդամ,  
Բաղդիս նսեմ:

Սակայն ինչո՛ւ  
Չեմ խուսափիր,  
Աչքէն աղու  
Ներա ընտիր:

Ա՛հ կ'զգամ թէ՞  
Բաժանումին

Ցաւը կ'ալըէ,  
Իր սիրտն ալ կին :



Այս ալ ունի  
Իր հաճոյքներ,  
Որոնք ինձի  
Կուտան խինդեր :

Քանի որ դեռ  
Իրերախոյզ,  
Զունեցանք հեռ,  
Եւ վշտի յոյզ :

Ահա ինչո՛ւ  
Պիտի պահեմ,  
Յուշքը աղու  
Ներա վսեմ :

## Շ Ր Ջ Ա Ջ Գ Ե Ս Տ Դ

Կէս օրին էր վազեցի,  
Դիտարանըս իմ տունի,  
Գաղտ ու թաքուն աչքերով  
Գիտելու քեզ ապահով :

Այն ինչ սակայն հպանցիկ,  
Դրի աչքըս խիստ մօտիկ  
Պատուհանին մէկ ճեղքին,  
Յուզումն առաւ զիս կրկին :

Պատշգամիդ փեղկերէն,  
Հո՞ծ իրանիդ փափկերէն  
Լրութիւնը տեսայ ես,  
Ի՞՞փանքներով լուսադէս :

Պատրուակ մ'էր թերեւըս՝  
Որ դէմքդ ջինջ՝ երկինքըս,  
Կը պահէիր զբաղած,  
Կեղկերէն վեր մթամած:

Չարածձի սիւղը խօլ,  
Երանքներուդ մասմոլ  
Հեշտանքները ուռուցիկ,  
Կ'ուրուագծէր դարձդարձիկ:

Հապա որքան զգլխիչ,  
Թովանքներով գիշատիչ,  
Քղանցքիդ հետ կը խաղար,  
Իմ յոյզերուս լրատար:

Կ'աղօթէի ես հիմայ,  
Սիւզին դարձին մօտակայ,  
Ոտքերուդ յոյլ, որպէսզի  
Մերկութիւնը ըմպէի:

Հագեզմայլիկ քանի՛ ժամ,  
Ապրեցայ ես այս անգամ,  
Սիրտս ու հոգիս՝ լուամած,  
Աչքերուս մէջ ամփոփած:

Այդ չեմ գիտեր մեայն թէ՛:  
Շրջագգեստդ մետաքսէ՛:  
Թեփի մը պէս երբ ինկաւ՝  
Իմ պատրանքս մեծ եղաւ:

Խօլաթրթիւ ինչ յոյզեր՝  
Կապեցի ես ջերաջեր,  
Չորցնելու համար հոն,  
Կախած շորիդ այդ գեղօն:



Պատուհանը կիսափակ՝  
Կը տատանի ցօլարձակ,  
Ու կը խնդայ իմ վրայ,  
Ձերդ աղջիկ մը խաբեբայ:

Ու կը խորհիմ այս պահուս,  
Յուրքերուդ մէջ քու սնդուս,  
Սիրտ մը դադարիկ չըլլայ որ  
Ընէ ինծի վերաւոր:

# ԿՈՒՐԾՔԻՒ ԱՌԱՋԻՆ ԽՈՒՎՔԸ ԿԸ ԲԱՂԱՍՄ ՈՐ ԻՆՁՄՈՎ ԱՐԹՆԱՅ:

Ձինջ ու սրածառ ճամբաներէն քալեցի,  
Տենջանքներուս սուրբ ուխտերուն ծարաւի,  
Սակայն մարդիկ վատշուէր,  
Կեղծիքներու շեղումներով դաւադիր,  
Բզքտեցին արիւնեցին անձանձիր,  
Էութիւնըս համակ սէր:

Պատնէշներու կուռ բերդերէն անառիկ,  
Նայուածքի մը թելերն եկան հանդարտիկ,  
Սրտիս վրայ իւղ կապել,  
Սակայն քանի մագլցեցայ գօտեպինդ,  
Վերելքներու այդ կատարը ամբապինդ,  
Արիւնեցայ ջերաջեր:

Ու այլեւքս սեւ խաւարը ահարկու,  
Կը մօտենայ յամբընթացիկ գրկելու,  
Էութիւնըս ցաւատանջ,  
Ես՝ գիտակից իմ անկումիս գահավէժ,  
Կ'ըզամ մէջս փլուզումի բարկ ջրվէժ,  
Ձերդ իրական մղձաւանջ:

Բայց աւասիկ ճամբուս վրայ կը շողայ,  
Լոյս մը չքնաղ գերզգայնիկ շափիւղայ,  
Ձուարթ էգ մը խոստումնալից,  
Որ կ'ոստոստէ եղնիկի մը հանգունակ,  
Սիրասարսուռ ցունցերուն դեռ անգիտակ՝  
Իմ քրոջս տարեկից:

Համադրական գեղեցկուցիւն մը նրբին  
Կը պարուրէ անտիական իր մարմին,  
Եւ ժպտանոյշ նազանքներ,  
Հեշտին քնքոյշ կը կաթկթին լուսավառ,  
Յօղերու պէս անմեղունակ դէմքէն վար,  
Ձեփիւռներէն մեղմերեր:

Ակնախտիդ վսեմութեան մը հանգոյն,  
Բաղձանքի մը ոսիի թելը գերազոյն  
Սրտիս վրայ կ'երկնայ,  
Եւ անծանօթ երկնքի մը աղամանդ,  
Հուրիները կ'ողջունեն զիս յորդեռանդ՝  
Սիրերգներով մշտակայ:

Մուսլամած էութիւնըս մահերգակ՝  
Կ'ալեկոծի կը տժգունի շունչին սակ

Ներա չքնաղ ու վսեմ,  
Ֆե կուրծքիս խոր ընդերքներէն կը լսուի,  
Կեանքով յղի հառաչանք մը գեղունի,  
Լոյսի մը պէս երկնածեմ:

Ո՛հ կարող եմ ես սրտովին վերածնիլ,  
Նոր կեանքի մը պորտին վրայ դեռածիլ՝  
Եթէ երբեք կարենամ,  
Ինձմով միայն արթնցնել սիրածին  
Սարսուռները ներա կուրծքի թաղարին,  
Խայտանքներով անթարշամ:

Ես այն ատեն խորիսի մը պէս մահաշունչ,  
Պիտի նետեմ եւ բզբտեմ անմուռնջ՝  
Կերեւանքը թոքսխտի,  
Եւ ներա տաք սարսուռներէն սիրտս հիւանդ,  
Պիտի ապրի եւ վերածնի լիսխանդ,  
Դայլայլն ըով գարնայնի:

Ձէ՛, այլեւըս ինձի համար ճար չկայ՝  
Ո՛չ գիտութիւն եւ ո՛չ Աստուած գերակայ  
Կրնան տալ ինձ բուժական,  
Երիտասարդ սիրտս թոքսխտ օծելու,  
Շէնշող կեանքիս դուռագներով հագներգու  
Անհոգ, անփոյթ վարուժան:

Ա՛հ նէ միայն պիտի կրնայ տաքցնել,  
Հեւծախտ սրտիս ցուրտ ալքերը նրբաթել,  
Ուժգնութեամբը նոր կեանքի,  
Իր սրտին բորք կայտիւններուն աղբերակ,

Քամելով իմ երակներու մէջ ցամաք,  
Ստինքներէն իր կուրծքի:

Եթէ երբեք թելը բռնեմ բաղձանքիս,  
Մնայք բարեաւ ո՛վ իմ քնար դու յառպիս,  
Եւ աւօտներ, արշալոյս,  
Ալ պէտք չունիմ եթերաթիւ տողելու՝  
Փթթինազարդ սիրանքներու ալելու,  
Եւ յոյզերըս գեղալոյս:

Վասնզի իր մեղանոյշեայ այքին տակ,  
Պիտի մեծնամ եւ ուռձանամ անգիտակ,  
Եւ անոր լոյծ շիթերուն  
Քաղցրութիւնը պիտի ըմպեմ արբեմամ,  
Լոյսի կարօտ բոյսի մը պէս ուժաքամ  
Արեւազուրկ եւ նկուն:

Ա՛խ խեղայեղ անուրջներ զիս կը պատեն,  
Երբ հիասքանչ կ'անդրադառնամ ներա շէն,  
Կուրծքի հազիւ զգալի,  
Դեռաբուսիկ պիրկ կուժբերուն ապստամբ,  
Հանդերձանքի ծալքերուն դէմ իր անլամբ,  
Հեստութեամբը դիւցազնի:

Հոգեպարար չքնաղ ուռեր ողկոյզի,  
Որոնք սրտիս ճաճանչներով անյեղլի,  
Պիտի ածին աւլեփին,  
Եւ շրթունքիս բոցերովը ստրուշան,  
Պիտի դառնան հմայքներու վեհարան,  
Եւ հաստիչը գրգանքին:

Ես այն ատեն պիտի դառնամ Երջանիկ  
Նուրբ ու անամպ հեշտանքներէն դիեցիկ  
Եւ մեր Աստուածն իսկ վերէն,  
Նախանձի բոցն իր աչքերուն շանթարձակ  
Պիտի մնջէր «մի՛ վհնարեց բացարձակ  
Երջանկոյթն այս հոյաշէն»:

## Ն Ե Ր Ա

Երկինքը՝ սեւ, մուսյլ շապիկ մ'է հադեր,  
Եւ անոր հոծ ընդերքներէն թօնընկէց,  
Արհաւրալից կը թափթփին կայծակներ,  
Երկրիս վրայ դողահար:

Մուսյլամած, դէմքը դունատ եւ քացախ,  
Նէ իր լեզուով կը ծակծկէ սիրտս տաք,  
Իր մտերմին փուտ խօսքերէն պիղծ, խարդախ,  
Անհունօրէն ազդուած:

Սարսափներու եւ բարկութեան ժանտ օձեր  
Իրենց բերնին մահ մթերքը թունաժէտ  
Անագորոյն կատաղութեամբ կենաւեր,  
Հողւայս մէջը կը թփնեն:

Մինչ զայրայթէս դէմքս զուարթ կը մթնէ,  
Կը ձեղքուին պատանքները երկնքի,  
Զքնաղ ու ջինջ կապոյտի մը թաւիշէ  
Երիզը ձիգ փռելով:

Նէ այժմ յուշիկ իմ դողերէս խղճահար,  
Անոյշ ու մեղմ կը մնջէ զերգ ազաւնի,  
Մի բարկանար, իմ գրերս սիրահար,  
Զէ՛, չեմ ուզեր ես երբէք:

Ահա վճիտ վանկեր աղու թանկագին,  
Որոնք մէկէն ցրուեցին իմ անդահներ,  
Եւ աչքերնիս սեւեռաբիբ կազմեցին,  
Լոյս ծիրանին հաշտութեան:

Կը պաղատիմ իմ ծաղկասուն հրեշտա՛կ,  
Գութ ունեցի՛ր սլաքներով մահահոտ,  
Սիրտս հիւանդ մի արիւնքեր շարունակ  
Ասոր անոր դրդումով:

## Խ Ն Ա Յ Է՛ Ի Ն Զ

Յոյլ երանգ մը երազային,  
Կը պարուրեն աչքերդ ազուոր,  
Տարփանքի մը գաղջ լքումին  
Տենդերովը ջլատաւոր:

Յուզումներու բարկ հրդեհներ Կ՛զգամ մէջըս ամէն անգամ,  
Երբ աչքերդ հիւանդ, երբ,  
Կուգան ցնցել սիրտս արիւնքամ:

Խնայէ՛ ինձ կ'աղաչեմ քեզ,  
Ո՛վ թարմատի կնիկ չքնաղ,  
Ու մի ըներ զիս բոցակէզ,  
Սարքելով ինձ այդ հրտաղ:

Այսուհետեւ, ամէն առտու,  
Երբ սեմիկը քերեմ դանդաղ,  
Մի երեւար ինձ լուսատու  
Աչքերովդ յիսպաղաղ:

Որովհետեւ, մտի՛կ ըրէ,  
Կեանքով յղի տղեկ մ'եմ ես,  
Յափշտակուած երազներէ  
Ու իղձերէ ալ լուսագէս:

Ահա ինչս'լ կը պաղատիմ,  
Մազնիս աչքէդ հեռու մնալ,  
Որ կրնայ զերդ նենդ մտերիմ,  
Դաւել կեանքիս իմտենջահ ալ:

## Օ Տ Ա Ր Ե Ր Կ Ն Ք Ի Տ Ա Կ

Գէթ սփոփանքի դիրգ ձայներ աղու,  
Զեն դար ամոքել ցաւերը սրտիս,  
Ու մարդիկ կախարդ սուտին խնկարկու  
Կը փախչին հեռու անդունելով զիս:

Նժդեհնութեան այսքարքարոտ ճամբուն  
Խաչը մինչեւ ե՞րբ պիտի շալկեմ ես,  
Միշտ թափառական եւ միշտ անկայուն,  
Վատնելով ուժըս աւիւնըս այսպէս:

Ան՞ր համար այս գօտեմարտը վեհ,  
Կրթական գետնի օձերուն հետ նենդ,  
Ան՞ր համար այս դժնդակ նոսհ,  
Կեանքի գորտերուն կեղծիքին դէմզէնք:

— ձիշղ անոր համար հպարտ, աննուած:  
Պիտի բացիսիեմ փքոցը քրտիս,  
Հրդեհեւելու կեղծ արձանները դաճ,  
Հոգ չէ թէ փշրի մարմինս ու հոգես:

Վասնզի երբ իմ ծնունդս աննշան,  
Դիպեցաւ տօնին Մեծ Խաչվերացի,  
Եւ մկրտումս՝ զերդ խորհրդանշան  
Վարագայ Խաչին հանդէսին բերկրի,

Այն ատեն մարդեկ մօտիկ հեռաւոր,  
Պէտք է սա կոչենք ձայնեցին «Խաչիկ»:  
Այդ վսեմ բառին պայքարի հզօր  
Խորհուրդին անդէտ մտքերը մանկիկ:

Այսպէս կամ այնպէս կը սիրեմ յաւէտ  
Սահմանուած ըլլալ արդար պայքարին,  
Ու շանթ արձակել ամպերէն նամէտ,  
Նենդ գլխին վրայ մարդոց վիժածին:

## Զ Ա Ր Ն Ո Ւ Ե Յ Ա Յ

Զարնուեցայ լմնցայ  
Սա կնիկէն հրաչեայ:

Խորհուրդներս ցնդեցան,  
Իր մազերէն ցիրուցան:

Եղայ գերի. ստրուկ  
Իր ասքերուն խուսափուկ:

Նորընծայ խենդ մը դարձայ,  
Իր վաղքերէն ամբրոսեայ:

Ես ինքզինքս կորուսի,  
Իր նազանքին մէջ գաղտնի:

Երազներս խռովեցան  
Իր նուրբ ձայնէն երգահան:

Սիրտս սիրով վառեցաւ,  
Իր խաղերուն մէջ անբաւ:

Աչքս կապեց իր ետին,  
Ինչպէս պոչը թռուցկին:

Անէանալ ուզեցի,  
Լանջքին վրայ հոլանի:

Սակայն ինչո՞ւ քարաքայ  
Իր գրկին մէջ գերակայ,

Երբ իր վարսեր վիժանուտ,  
Ողորցեցին զիս ընդփայթ:

## Զ Ո Յ Գ Մ Ը Թ Ի Թ Ե Ռ Ն Ե Ր

Մայրամուտը կը տփռունի,  
Եւ քղանցքը ժանեկազարդ  
Ծովուն ահեղ եւ ամեհի,  
Զունի փրփուր եւ մեծամարտ:

Պատշգամիս վրայ կանգուն  
Խորհուրդներէ մը գրաւուած,  
Լուսասպիտակ ծոցն ամպերուն  
Կ'երթամ թաղել հոգիս Լքուած:

Սթափուամի զանգի մը պէս,  
Շէնշող զուարթ նուրբ ձայներդներ,  
Զիս վար կ'առնեն իմ վերելքէս,  
Կզկաթներու զեփլճու բանբեր:

Պարմանունի զոյգ հելլեններ  
Մատաղատի եւ ճռուողուն՝  
Արբունքային կայտիւով ջեր,  
Կը վէտվէտին հոգեհամբուն:

Ես քարացած ու անշահար,  
Կը դիտեմ լուռ այդ տանըվեց  
Գարուններու զոյգն օդապար՝  
Հոգիովըս իմ գահընկէց:

Հանդիպակաց պատշգամին  
Ափին վրայ կանաչազարդ,  
Ուրկէ եկան աթենածին  
Թիթեռնիկներն այդ մանկամարդ:

Ի՛նչ եռեւեփ զբացուածներ  
Անոնց լանջքը ուռեցուցին,  
Ի՛նչ յոյսերու աղօտ լապտեր,  
Անոնց աչքը մագնիսեցին:

Հելլեններ են, չեմ զարմանար,  
Կեանքով՝ թրթռուն, սրտով՝ որսորդ,-  
Որոնք շատ վաղ սիրոյ կամար  
Շինել դետին լանջքերնին յորդ:

Անոնք՝ անփոյթ իմ խոհերուս,  
Խօսապարիկ եւ անպարփակ,  
Աչքերնէն՝ նետ, մտերնէն՝ լոյս  
Ինձ կը նետեն տենդով մատակ:

Ես կը մոռնամ ալ ամէն հուն,  
Կեանք, լոյս, երկինք եւ ծով վսեմ,  
Ու անոնց այդ գրգռանքներուն  
Թարմութիւնը տաք տաք կ'ըմպեմ:



Ի՛նչ կը խօսին կը ձայներդեն,  
Աստըւած իմ չեմ հասկնար,  
Միայն կ'զգամ թէ սրտերնէն  
Հոսանքներ ինձ կ'ողողուի յար:

Աղօթելու բուն իղձ կ'զգամ  
Ինչպէս երբեքն առաքեալներ,  
Որ սուրբ հոգւով ես գործնամ՝  
Սիրոյ լեզուին մէջ գերիվեր:

Որով դիտակ իրենց յուռթի  
Լեզուին չքնաղ՝ խաղերուն յորդ,  
Պիտի ըմպեմ կաթն հեշտանքի  
Իրենց ձայնին սիրահաղորդ:

Ու անոնց այդ յոյզերուն ջեր  
Նուագներէն պիտի թուլնամ,  
Ինչպէս մօր մը մեղմ օրօրներ,  
Կը խաղաղեն մանկիկն անհամ:



Ինչե՛ր կ'ըզձամ անմտօրէն  
— Սոխակներ են անոնք գարնան,  
Հեշտին, քնքոյշ երգերով շէն,  
Սէ՛ր նորազարդ մեղրածորան:

Իմաստները սէր եթերին,  
Մեկնել, կարգալ եւ վերլուծել,  
Յիմարութիւն է դիւային  
եւ հաշմութիւն՝ մտքի անլաել:

Անյօդ, տարտամ եւ անմարմին  
Յոյզն ու կրակ, ձայնն ու գեղգեղ,  
Տենդն ու ժպիտն, լոյսն ու հողին  
Կ'օծեն Սէրը հրաշագեղ:

Մեղանուազ սոխակներու  
Դաշնակութեան սահանքը ջինջ,  
Մեթէ կրնանք վերլուծելու  
Յիմարափորձ մ'ընել խուն ինչ:

Կուզեմ մօտիլ այդ սարմանի  
Ձոյգին անմեղ եւ խօլարձակ,  
Ձրվէժներուն իրենց մսի  
Ուղիին բռնել սրտիս բաժակ:

Բայց վարանք մը կը հետտէ ինձ,  
Անհունատիպ տառապանքի  
Խոհերըս սեւ, տենջերըս դինձ,  
Ձըւայ տիւրեն զոյգն այդ ծաւի:

Թեթեւ նրբին թիթեռնիկներ,  
Սլացէք դուք աղատ, հեռի,  
Տաժանքներու դեռ չէք զօրեր,  
Լուս ու լուսվառ դուք լուսնոսկի:



Մայրամուտը կը տփուռնի,  
Եւ քղանցքը ժանեկազարդ  
Ծովուն ահեղ եւ ամեհի,  
Ձունի փրփուր եւ մենամարտ:

ՀԱԿԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ  
ՀՕՐԾ ՄԱՀՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ

---

Բնութիւնը կը խայտայ,  
Հարսի մը պէս նորընծայ,  
Նոր կեանքի մը մեղեգին,  
Պար բռներ է իմ չորս դին:

Խայտանքի մը կայթատոն,  
Կ'ալեծփի հոս ու հոն,  
Մարդիկ թեթեւ ու ժպտուն՝  
Դարձած մէյմէկ զրևարթուն:

Էնութիւնս կը մթնէ,  
Գիշերի մը պէս դժնէ,  
Մութ ուրուներ տարմորէն  
Սիրոս սեւով կը ներկեն:

Տեսիլներու սգակիր  
Խաչն եմ շալկեր սեւածիր,  
Օձ մը նստեր կը քանդէ,  
Հոգւոյս տունը զանակէ:

---

ՄԱՐԱԾ ՀՐԱԲՈՒԽՆԵՐ

---

Աչքերս՝ բոց, սիրտս՝ կրակ,  
Երթունքս՝ նուռ, միտքս՝ արծիւ,  
Այտս՝ խնձոր, կարմիր համակ,  
«Սէր» երգեցի գեսախուի:

Երազներու, բաղձանքներու  
Կարմիր գօտին ես կապեցի,  
Պարիկներուն իմ հագներգու  
Մանեակ տարի սիրտը ոսկի:

Հոգիիս մէջ լոյս վառեցի,  
Մէջը մոքիս խանդ-ատրուշան,  
Տարտղներու Մութն Ամեհի,  
Կործանելու Չարին Խորան:

Հիմա՛յ սակայն աշնանային  
Որդ մը նստած հա՛ կ'աւերէ,  
Վարդ ու վառվառ սրտիս բազին  
Հա՛ կ'աւերէ տենդով դժնէ:

Աչքս՝ մարած, սիրտս՝ մոխիր,  
Շրթունքս՝ պաղ, միտքս՝ դադաղ,  
Այտս՝ դեղնած ու սեւածիր,  
«Մահ» կը թքնեմ մե՛ղք ինձ աւաղ...

Երազներուս, բաղձանքներուս  
Նարօտները դունատեցան,  
Պարիկներուն իմ լիայոյս,  
Գոցեցի դուռս ասպնջական:

Բիւ երկինքէս վար թափեցան,  
Ջինջ աստղերը մէկիկ մէկիկ,  
Կրակներուս վառ ատրուշան,  
Մոխրեց, փլցուց սառնամանիք:

Հիմա՛յ սակայն աշնանային  
Որդ մը նստած հա՛ կ'աւերէ  
Վարդ ու վառվառ սրտիս բազին,  
Հա՛ կ'աւերէ տենդով դժնէ:

## Ա Ն Կ Ց Ի Բ Ա Ն Ո Ի Թ Ի Ի Ն Ը

Փշուր փշուր կոտրտենք  
Բռնութիւնը ապիրատ,  
Թող մեր ձեռքէն միշտ աննեղ,  
Արիւն կաթի լիառատ:

Փշուր փշուր կոտրտենք  
Բռնութիւնը սիրանեղ:

Թող աչքերնիս կարմրի  
Արիւններէն բռնապետ,  
Սրտերնիս յար ըմբոստի,  
Խաղայ, պանծայ արփաւետ:

Թող աչքերնիս կարմրի,  
Արիւններէն վատազգի:

Թող վերածնուի աւերակ,  
Արիւն, դիակ բռնաւոր,  
Լոյս արեւը անապակ  
Մեզի ժպտի զօրաւոր:

Թող վերածնուի աւերակ  
Արիւն, դիակ միշտ վասակ:

Թող մեր ակռան խածատէ  
Միսը դոնդոդ բռնակալ,  
Եւ մեր կզակ չարերէ,  
Առնէ վրէժ սիսակալ:

• Թող մեր ակռան խածատէ,  
Միսը դոնդոդ յար դժնէ:

Յետոյ երթանք համարձակ,  
Շինել պալատ ձշմարտին,  
Աւերներուն վրայ յստակ  
Թող պսպղայ մեր Արփին:

Յետոյ երթանք համարձակ  
Շինել պալատ անապակ:

## Հ Ո Ք Ի Ս Կ Ե Ր Գ Է

---

Հոգիս կ'երգէ կը խայտայ,  
Թեթեւօրէն, թուռցիկ,  
Ինչպէս կուրծքը մակնուխ  
Ծփանքներով ամբարձիկ:

Հորիզոնըս կը բացուի,  
Լուսացնցող, գունագեղ,  
Ինչպէս մարմինը գեղունի,  
Հեշտանքներով սիրաղեղ:

Մտքս թեթեւ կ'արշաւէ,  
Գէպի երկինք ասմազուն,  
Ինչպէս ոտքը սնդուսէ,  
Գէպի կուրծքս տրոփուն:

Աչքիս տամուկ սեւածիր  
Շրջանակը կը կոտրի,  
Ինչպէս ձեռքդ անխտիր  
Մէջքիս վրայ հոլանի:

Շրթներէս խինդ կը կաթի,  
Սպեղանի՛ ցաւերուս,  
Ինչպէս այտէդ աղածրի՛  
Նուռի հատիկ կարմրալոյս:

Սէրը սրտէս վեր կ'ելլէ,  
Յորդումներով խելանի,  
Ինչպէս մագիդ պորփիւրէ  
Գեղարուեստը կը յորդի:

## Գ Ի Ն ՈՎ, Ե Մ Գ Ի Ն ՈՎ

### Փ. Մ. Ժամկոչեանին

Այս առաւօտ այգածալիտ հուրիներ,  
Գերերջանիկ նազանքներով տարուբեր,  
Այցի եկան վառել սրտիս մութ լապտեր:

Նոր աստղի մը ճաճանջները վեհափառ,  
Հարսի մը պէս թելեցին զիս անբարբառ,  
Սարքելով ինձ մեհենական վարդավառ:

Մատաղատի եւ ճուռողուն մէկ թռչուն,  
Ափիս վրայ եկաւ հանդչիլ ոստոստուն,  
Իր երգերով գերել սիրտս զուարթուն:

Ո՛րք կէ եկար նորեկ սիրուն դու Մարի,  
Արտիս չքնաղ վանդակին մէջ սխրալի,  
Բոյն մը շինել դաշլաշլներով գարնայնի:

Նուռը՝ աշտիդ, հուրը՝ աչքիդ, հեթանոս,  
Եւ ծամերուգ խոպոպները Երեւոս,  
Յարգարեցին բիւր ցաւերուս խորունկ փոս:

Մօտեցի՛ր ինձ, իմ Աղուորիկ Հրեշտակ,  
Դնել ձեռքըդ իմ շարաւոտ կուրծքին տակ:  
Ուրկէ բուխ բուխ արիւն կաթի սեւորակ,

## Ս Ի Բ Տ Ս    Կ Ո Տ Տ Ա Յ . . .

Ի՛նչ նորապարզ մեղկութիւններ,  
Կը կաթկթին քու աչքերէդ,  
Նրբին, չքնաղ ու տրտմերէր՝  
Սէր ու դորով ճաճանչաւէտ:

Ի՛նչ խուփիչ ջրվէժումներ,  
Մազերու յորդ խոպոպներէդ,  
Յրիւ ցրիւ ու մեղմերէր,  
Կը պարերդեն հովերուն հետ:

Ի՛նչ ճեփճերմակ դաղջ հեշտանքներ,  
Վար կը կաթին ըմբոստ կուրծքէդ,  
Ծփուն ծփուն, թեթեւ երբը,  
Կ'ալեկոծեն դիս դառնաղէտ:

Այսօր նորէն սիրտս կոտտաց,  
Վասնզի քու աչքիդ մաղձոտ,  
Մաղիդ անփոյթ ու կուրծքիդ բաց  
Սահանքները տեսայ ընդոստ:

## Մ Ա Ր Մ Ն Ա Ռ Ո Ւ Թ Ի Ի Ն

Շատոնց իսկ արդէն սիրտըս կը բզկար  
Սիրոյ մը աննիւթ՝ խօլ երազներով,  
Ու կը դողդուզար շրթունքըս նիհար,  
Ազդեցութեանէն այդ հոգեխրոսով:

Սէրն ինծի համար դեռ կը նմանէս,  
— Անկիւնէ մը մուտք, սրտիսմէջ նետուած —  
Կայծի մը բոցեղ որ կ'այլեր սու սէր  
Յուրի մը տարտամ կին էակ կոչուած:

Երբ օր մը սակայն, երջանի'կ դիպուած,  
Ոտքերս ուղղեցի իմ ներշնչման վայր,  
Գէմըս ճեփճեքմակ լոյս մը շողշողաց,  
Շրդարշի փոթի մը մէջ հրավառ:

ԾԱՆՕԹ.— Գրական նախնական փորձերուս մէջէն զատեցի այս վերջին երկու կտորները եւ գուրգուրանով ուզեցի զետեղել հոս, ոչ այնքան իրենց արժէքին, որքան իրենց անբնցուցած յիշատակներուն գողջր նուիրականութեանը համար:

Սրտիս մէջ յանկարծ մեծ կայծակ մ'ինկաւ,  
Վառեց մարմինըս շանթով մ'երկնային,  
Ու ներսս իջաւ խօլ հոսանք մ'անբաւ,  
Յեղաշրջում մը ներաշխարհային:

Ձի դեղուհի մը իր կուժը մոռցած,  
Ծորակին տակը աղբիւրին զուլալ,  
Ինծի կը նայէր ժպտով մ'ամօթխած,  
Սիրոյ մը կղկաթ՝ տենդէն անբարբառ:

Ձեմ գիտեր ինչպէս սաշտանքով երեր  
Պահել մը կեցայ այդ կարթին դիմաց,  
Երբ աչքերը մեր գացին սէր կապել,  
Ձգլխանքով մը դեռ աննախընթաց:

Ահա այդ օրէն սէրն առաւ մարմինս;  
Ու էգ մը լանջքի լերկ լերկ ծիւերով՝  
Ծաւալուն ծով ծով ծամերով նրբին,  
Կուրծքիս վանդակէն ներս մտու շուտով:

## Խ Ա Ղ Ե Ր Դ

---

Իրաւ է թէ ազուրութիւնդ առինքնող,  
Փայլ մը չունի այնքան փափուկ սպիտակ՝  
Բայց չգիտեմ ինչմ'ը սրտիս քնացող  
Նուրբ թելերէն մին ցնցեցիր տխրունակ:

Արուեստակերտ նազնի դէմք մ'անցուած,  
Յորդ մազերուդ խուրձերուն տակ եքնոս,  
Որուն գողէն բաց կայծերու զոյգ կիտուած,  
Նուրբ ժպիտներ կը տարազնէ հոն ու հոս:

Թեր տուները միջոցին մէջ դէմ դիմաց,  
Ծառեր, պատեր, ունին փոքրիկ ամբարտակ,  
Ու կարենալ տեսնուելու լուակաց,  
Միշտ հնարքներ կը խորհիս դու ո՛վ Աղջնակ:

Երէկ առտու, պատուհանին փեղկէն վեր,  
Զետեղեցիր ծաղիկ-մարմնիդ նուրբ ձոյլը,  
Ու աչերէդ շեշտ նայուածքի հուր թելեր,  
Եկան լուալ խօլ խինդերով իմ սիրտը:

Բայց այսօր ալ ծառին վրայ երբ տեսայ  
Քու դիմաստուերդ այնքան ժպտուն դեղունակ,  
Ուր բացխփես դիրք դէմքդ զերդ լուսընկայ,  
Տերեւներու ծակտիքներէն շողարձակ,

Երազեցի կենաց ծառը պտղալից,  
Որուն վրայ թռնպուլ աղջիկ մ'այս անգամ,  
Հրապուրել կը ճգնի սիրտ մը դրկից,  
Ունենալու անշուշտ իբր բարեկամ:

## Ն Ի Ի Յ Ե Ր ՈՒ Ց Ա Ն Կ Ը

Մահազանգը	(1911 Յնվ. 19)	էջ	44
Եկո՛ւր, ինձի	(1910 Դեկ. 9)	»	42
Կարեկ. Ճաշներ	(1911 Փետ, 18)	»	44
Նայուածքին Սարսը	(1911 Փետ. 21)	»	27
Հնախտի մը խաչակիրները	(1911 Մրտ. 15)	»	25
Պարիկի մը	(1911 Մյս. 8)	»	49
Օձեր	(1911 Յնս. 3)	»	27
Գարեջրատան մ'անկիւնէն	(1911 Յլս. 24)	»	28
Անուրջներ	(1911 Սեպտ. 25)	»	30
Նոսպաներ	(1911 Հոկտ. 25)	»	32
Հոգի մը գիշերատես	(1911 Նոյ. 22)	»	33
Եղբօրս՝ Արշակին	(1912 Յնվ. 4)	»	36
Հուսինկան	(1912 Մարտ 20)	»	38
Առաւօտ	(1912 Մարտ 24)	»	39
Ձար Աղջիկ	(1912 » 27)	»	44
Ալ սիրուելի կ'ուզեմ	(1912 Ապրիլ 7)	»	43
Անհունութիւնը աչքի մը	(1912 Ապրիլ 27)	»	45
Յիշատակի մը թելը	(1912 Մայիս 5)	»	48

Շրջագոյն	(1912 Մայիս 26)	»	54
Կուրծքիդ խոնկը	(1912 Յունիս)	»	54
Ներա	(1912 Յունիս 12)	»	56
Խնայէ ինձ	(1912 Հոկտ. 21)	»	61
Օտար երկնքի տակ	(1912 Դեկտ. 14)	»	63
Ձարնուեցայ	(1913 Փետր. 23)	»	65
Ձոյգ մը թիթեռնիկներ	1913 Մարտ 5)	»	67
Հակասութիւններ	(1913 Մարտ 10)	»	72
Մարած Հրաբուխներ	(1913 Մարտ 27)	»	73
Անկցի Բռնութիւնը	(1913 Ապրիլ 8)	»	75
Հոգիս կ'երգէ	(1913 Ապրիլ 7)	»	77
Գին՝ վե՛րս գիտով	(1913 » 15)	»	79
Սիրտս կոտորա՛ց...	(1913 » 20)	»	81
Մարմնութիւն		»	82
Խաղերդ		»	84

Վ Ր Ի Պ Ա Կ

Էջ	սող	սխալ	չխալ
6	6	Թանթիռ	դանդիռ
26	4	նէ	նէ
27	4	կախարդանքը	կախարդանքը
30	7	ախաաւոր	ախտաւոր
38	10	գեղուհի	թրքուհի
40	4	կ'ուզնմ	կ'ուզեմ
42	1	յետնադարձ	յետագարձ
47	7	սլացքին	սլացքես
47	10	հսյածին	հսյածին
48	2	առանձնակաց	առանձնակեաց
56	3	գեղունի	գեղանի
56	12	անմռունջ	անմռունջ
60	6	կը մնջէ	կը մնջէ
76	14	ճշմարտին	ճշմարտին
77	7	գեղունի	գեղանի
79		Օ. Մ. ժամկոչեանին	Օն. Մ. ժամկոչեանին
80	5	Ծամերուգ	Ծամերուգ



800

Հայաստանի Ազգային գրադարան



Q6718

